

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 17

15 Դեկտեմբեր 1892



ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՊՈԼԻՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատգը Այի Ճատակահ թիւ 20

1892

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

1. Մի ՔԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ (Շաբ. Է- ՔԵՂ.)—Յ. Վ. Բ.
2. ՅԱ Ա. ԱՏԵՍՈՒԹԻՒՆՆ.—Յ. Վ. ԲԵՂԵՂԵՆ:
3. ԱԿՆԱՐԿ Ա. Բարսղի «Լեզօրէից» վրայ. — Ա. Վ. Ե.
4. ԿԵԱՆՔ ԲԱՌԻՑ (Շարայարութիւն) — Թ. ԹԵՂԵՂԵՆ:
5. ՎԵՍԹՄԻՆՄԴՐԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆ:

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Գ Ե Ր Կ Ի Ս Ո Ւ Մ Ո Ւ Յ Յ

---

Երրորդ Տարի

Թիվ 17

15 Դեկտեմբեր 189

---

## ՄԻ ՔԱՆԻ ԳԻՏԱՐԱԿԱՆԻՆՔ

ԸՆԸՆԴՑԱԿԱՆ ԲՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ ՄԱՏԵՆԵ ՄԲ ԱՌԹԻԻ



(Նար. Խ. վերջ)՝

---

Աստ կը վերջացընենք Պ. Տոմէ Վարժէի խիստ իմաստութեաց և խորիմաց մատենին մատական վերլուծութիւնը, մատենին՝ որոյ ընթերցումն կարի շահեկան, կը պահանջէ որ ծանր ծանր՝ հանողարտ մտօք և մատիտ ի ձեսին ըլլայ: Վասն զի, անսապիւտ դրական երկասիրութիւնն մը լինելովին հանգերձ, բռն այսպիսի վերտցեալ նիւթ մը չլինար վեր ի վերայ և արագ աշրագ կարգացուի: Բաց ասարի, Դպրոցի լեզուին արուեստական բառերն ոչ այնքան զիւրին առ խմանալ են, և մատիհագիրն թէեւ ըստ կարեւոյն ջանացեր է այդ անտեղութեանց առաջքն առնուլ և խրթին ու մթին խռուերա զիւրահաս մեկնութիւն տալ, այսու հանգերձ ինքնալ ունից մը կը խոստովանի թէ ցարդ 175 մեկնութիւն տուին էրծէին էմայութեան (intellect agent) հոչա-

կաւոր տեսութեան վրայ, որ այնչափ հոգ պատճառեց Աքոլաս-  
տիկեանց . եւ մերինն ալ 176դը պիտի ըլլայ:

Դ

Այս մեր արդէն երկոր յօդուածին վերջ տալէն յառաջ՝  
կ'ուղէինք երկու մասնակի զիտողութիւններ ընել իւր վարդա-  
պետական մասմանին ինչ ինչ կէտերուն վրայ:

Առաջինը կը վերաբերի Քարթեղեան հոգեկրօնութեան,  
զոր՝ կարծէնք թէ կը համագուտէ նիւթալաշտ դրականութեան  
հետո իւր պարբերութեան մի անգամէն այնպէս կ'իմացուի թէ  
աւելի յարգանք կը տածէ գէպ առ Քարթէզականութիւնն Ա-  
հաւասիկ իւր խօսքերը.

«Դրական փիլիսոփայութիւնն կ'ուղէ որ մարդու լոկ նիւթ  
եւ զգայարանք ունենայ. իւր մարդկային հոգեկանութիւնն՝ շատ  
անգամ անասնային հոգեգանութիւնն է: Քարթէզեան հոգեկրօնը  
այդ ոչչին նորկացած, կ'ուզէ զմեղ բոլորովին միաք եւ հոգի ը-  
նել, իւրաքանչիւր ոք հեշտեալ կը հերքէ միւտին ծայրայեզու-  
թիւնները եւ ինքն ալ անամէջ հոգեբանութիւնն մը կու տայ, իսկ  
մեր պարզած վարդապետութիւնն այս երկու ձգտումները իրա-  
րու հետ բոլորովին կը միաբանէ եւ այլն.» (Էջ հեղինակին  
137-138.):

Ի պատիւ քարթէզեան հոգեկրօնութեան աւելի որոշ եւ  
աւելի բացայաց բան մը տեսնել կ'ըղձայինք: Իւր վարդապե-  
տութեան ընդհատ եւ անբաւական լինելն՝ մոռցնելու չըր  
ճշմարտութեանց այն կարեւոր մասը՝ զոր կը բովանդակէ, եւ ոչ  
ալ այն ծառայութիւնները՝ զորս, ի սկզբն գարուս, մատոց հո-  
գեկրօնական փիլիսոփայութեան, Լոքի եւ Գոնտֆլեաքինոր-զգա-  
յաւորութեան (ո՞ո-SENSUALISME) զէմ մաքառելով: Այժմ սովո-  
րութեան կարգ անցած է Քարթէզեան պարոցը պատասխանա-  
տու բանել արզի զգայաւորութեան երկու աղանդապետաց մո-  
լորութիւններուն, Քանթի գաստղականութեան եւ Հումի սկեպ-  
տութեան, եւ ևթէ չրմք սիստիր Ֆիլիպի եւ Հեկէլի գաղափա-  
րականութիւնն իսկ իրեն վերապրեցին: Սոսնք ցաւալի ծայրա-  
յեղութիւններ են յորսց պարտիմք զգաւշանալ:

Մեր երկորդ զիտողութիւնն բոլորովին ուրիշ կարգի է,  
Այդ խնդիրը կարծիքի մը վրայ է զորմէ վէճ յարուցանելը կար-  
ծեմք թէ օրինաւոր է, զոր հեղինակին ալ իրաւունք ունի սկաշա-

սպանել զիտական պատճառներով։ Բայց մատենազիրը այդ իրաւունքն աճողին կ'անցնի երբ այն կարծիքը կը ներկայացընէ ուղղափառաց իրրեւ պարտաւորիչ վարդապետութիւն։

Այդ կարծիքն է՝ մարդկեղէն բարբառոյն Աստուծմէ մասնաւոր եւ գերբնական եղանակաւ նախամարդոյն յայտնուած վնակը թէպէտ եւ մատենազիրն՝ աղ Պոնալտի եւ աւանդական գովրոցի չափ յաւաջ չերթար, բայց կը կարծէ թէ կաթողիկէեց համար ինպիրն երկրայութիւն չվերցուներ երբ կ'ըսէ թէ «Սաոյդ է որ Աստուած առաջին բարբառը՝ գէթ իւր էական տարերբթ, մարդոյն տուաւ»։

Ի՞նչէն ստոյդ է այս թէ կարելի, ճշմարտանման, հաւանական խոկ ըլլայ, եթէ կ'ուզէք, հաւանութեան կարծիք մի է որ կրնայ չատագոլութիւն։ Բայց ստոյդ Ո՞ր հայրախօսական կամ աստուածաբանական հեղինակութեան վրայ կը հիմնուի այդ ստուգութիւնն Անշուշտ, Աստուած կարող էր զԱզամ չափահաս սամեղծել բարբառոյ նկատմամբ, ինչպէս հասակի եւ քաղուածքի համար եւ այն Բայց այս կարծիք է եւեմ։ Շառնչէն դանէ փչելովի՞ Աստուած նախամարդոյն տուաւ իմացականութեան եւ մտաց լրումը՝ զոր աստուածային յատակազիծը կը սպահանջէր Ահա ինչ որ ստոյդ է ոչ միայն ուղղափառաց այլ նաև բոլոր անկելզ աստուածաբանից համար։ Աստուած զմարդ ի հոգուց եւ ի մարմայ բաղադրած ըլլալով, բոլոր ուրիշ կենդանեաց հետ իրեն տուած էր, զգայութեանց գործարաններով, այն զգայական լեզուն՝ որ պարզապէս կը հումապատասխանէ զգայական ճանաչողութեան, իմացականութիւն ալ ունենալով մարդն կարող էր, առանց մասնաւոր յայտնութեան, անյնիլ յօդաւոր եւ արուեստական լեզուի։

Ապաքէն կրնայ ոք այդ կարծեաց դէմ մտքառիլ. բայց սպածառարանութիւնը՝ որուն վրայ կը յենու, մեզ բանական կը թուի հաստատելու համար թէ, ի բացակայութեան միաձայնութեան Հարց կամ որոշման ինչ յողովոյ, իր պաշտպանած կարծիքը աղաս կարծեաց գասակարգէն դուրս չենէր։

Ի բաց առեւալ այդ զիտապութիւնները, մեր զիտնական մատենագրին կարեւոր երկասիրութիւնը ամենայն մասամբ արժանի է չերմ ընդունելութեան եւ մեծի զարմացման։

## ՅԱՏԱԿԱՏԵՍՈՒԹԻՒՆ

**Ա**յս խոստմնալիր եւ սթափեցուցիչ բառն, ճշդիւ խօսելով, ոչ այլ ինչ է՝ եթէ ոչ չափազանցութիւն բնական կարողութեան մը՝ զոր մնաք ամենքնիս ալ քիչ չատ ունինք։ Այս կէտիս վրայ ծանրանալու հարկ չկայ, զի ամէն մարդ զիտէ թէ խարադիմայութեամբ անհատի մը բնաւորութիւնը ճանչնալ, նորա արտաքին տեսքէն՝ մեզ համար օգտակար կամ տալակարեր ըլլալիքը հետեւցընել, յատկութիւն մի է զոր ամենքնիս վաքր ի չատէ ունիմք եւ վարժութեամբ կը կատարելազործեմք։ Այս յատկութիւնը ի զործ զնելով է որ ոտակի ճանական պաշտօնեայք ունանք զարմանալի հոտառութիւն կ'ունենան եւ իրենց վհնուած մարդը կը կռահեն որպիսի եւ իցէ զգեստի տակ որ ծառած ըլլայ։

Այսպիսի յատակատեսութիւնը նկատմամբ ներկայի շատ լաւ կը հասկնանք, բայց անցեալին, եւ, մանաւանդ, տպագային համար ալ կրնայ արդեօք տեղի ունենալ։

Այս խնդիրը քիչ մը ուսումնասիրել կ'ուզենք, առանց զայն լուծելու յաւակնութիւնն ունենալու, եւ այս նպատակաւ մեզ իբր օրինակ կ'ամսունք յարակարես օրիորդ Վիզայի արարքը՝ զոր ևրոպական լրագիրներէն ումանք յանչափա կը զովին։

Չու հետազօտելու երկու բան կայ, յատակատեսութեան իրողութիւնը ըստ ինքիան, եւ նորա զործելու հղանակը։ Նախ եւ յառաջ ըսենք թէ բնական կարդի երեւոյթի մը վրայ է ինողիրը եւ ցարդ տեսնուածներն անոր սահմանէն անզին չեն անցնիր։

Ինչ որ զօրիորդ Վիզա միւս այլ յատակատեսներէ կը զանազանէ, այն է թէ, իւր յայտարարութեանց մէջ թէեւ շաղակատութիւն գանուի, սակայն իւր զործովութիւնքն զերծ են ամսորի Նա՝ թէ իւր տեսածը եւ թէ չտեսածը մի եւ նոյն անկեղծութեամբ կը զրուցէ, եւ այս՝ ճշմարտութեամ ժխտական մի նշանն է, զոր շատերը չունին, Բայց սատի, այս յատակատեսն յարմնութեան կը խօսի, օրիորդ Վիզա քնաշըջիկ չէ բնաւին, եւ զինքը քնացընել իսկ ցանցողեցան, եւ քեզ հնա խօսակցելով է

որ կը ձեռնարկէ իւր մասնազիտութեան երկու փորձերը կատարել, փոխանցութիւնն մտածութեան եւ յառակասեսութիւնն Առաջինը ի թէատրոն կը կատարէ, երկրորդը՝ առանձին խօսակցութեան մէջ:

Փոխանցութիւնն մտածութեան, իբրեւ իրողութիւն, ունեցաւ թէ կուսակիցներ եւ թէ՛ հակառակորդներ Մասածութեան փոխանցման հակառակորդ անձանցմէ ոժմանը զայն՝ չ յառաջադրուեն, անհնարին կը կարծէն, ասոնց հետ վիճաբանութիւնն իմաստասիրութեան սահմանին մէջ մնալու է. իսկ միւսերն կ'ըստն թէ մնաք զայն հաստատած չենք, մեզի համար անորոշ է այս, Ուրամալ է այս այնպիսի ստորագութիւն մը որ զօրաւոր ապացոյցներու վրայ հիմնուած է: Օր, Վիդայի ըրած փորձերու իրականութիւնն չկրնար ուրացութիւն. զի այդ փորձերը կը կատարէ առաջի խուռն բազմութեան, զիշեր ու ցերեկ, եւ այնպիսի մարդկան առջեւ՝ որք կուսակցական ոգւով հակառակորդ հանդիսացեալ, միշտ խճքին առիթ կը վնասուն առանց սակայն յաջողելու: Աւելի հետաքրքրական է իւր գործելու եղանակը:

Ի թէատրոնի, տեսանողն կը ներկայանայ ընկերակցութեամբ միջնորդի մը՝ որ իւր եւ հանդիսաւուին մէջ զօդ միւսութեան է. այդ միջնորդն՝ հրատարակական փորձի մը յաջողութեանը համար հարկաւոր է. բայց սակայն իւրաքանչիւր ոք, խուն ինչ փորձառութեամբ, կարու է միջնորդի գերը կատարել: Իւր փորձերու սնկարուգախութեան լաւագոյն երաշխաւորութիւնն է այս:

Յասաջուց պատրաստեալ խօսք կամ նշան մը չկայ բնդ մէջ տեսանողի եւ միջնորդի, տեսանողին աչացը վրայ կասպուած է սեւ թաւշի կտոր մը, միջնորդն ալ չխօսիր: Եթէ սակայն ուղեք բարոր արտաքին ազգեցութիւնը հեռացընել, ականջաց գերպայութեան դէմ գգուշութիւններ ձեռք առնուլ, կրնաք ձեր ուղածը թղթոյ վրայ գրել: Եւ հազիւ թէ միջնորդն ձեր ուղածը կը ճանչնայ, յայնժամ յատակատեան կը գործադրէ նոյն ընդ նոյն ձեր մտածութեան քանակութիւնը, ձեզ կը նկարադրէ ձեր ըմբռնիման ձևն ու եղանակը:

Այդ գործողութեան եղանակը աւելի հեշտեաւ. կ'ըսմբռնուի քան թէ կը բացատրուի: Տեսանողի եւ միջնորդի ստացած միծ վարժութեամբ, սորա ուղեղին բոլոր կամեցողութիւնն անոր ուղեղին մէջ կը տապաւորուի: Յստակատեամ՝ կամայ հարուածի մը պէս բան մը կը գտայ, եւ մի եւ նոյն ժամանակ, իւր երեւ-

ակայութեան մէջ կ'ընդունի կատարուելու իրին պատկերը։ Այս  
կը նմանի առանց թելի բանով հեռազրական համաժամանակ  
գործեաց։ Այս, այդ առաւթիւնն զնու մթին է, բայց հեռաձայնի  
անսութիւնը աղէկ զի՞տենք արդեօք։ Անզիտանալը շատ անզտու  
յանձն առնելու եմք, զիտնալու լաւագոյն պայմանն այս է։

Այսպիսի գործողութեան եղանակաւ, պէտք է որ աեսանողն  
բոլոր ուշադրութիւնը ամփափած ըլլաց իրեն հազորդուելի կա-  
մեցողութիւնը ընդունելու համար, և այսմ կը ծառայէ ուռ  
թաւչի կտորը, որ ընծափիւռ աշխարհէն զինքը կը զատէ և  
միաքը ամփոփելու կը ատիպէ Եթէ թաւիչը վերցնես, յստա-  
կառեան անկիւն մը կը քաշուի, կամ աչքերը կը դոյց՝ լաւ եւս  
կզգիանալու համար եւ եթէ նա ցրուած եւ անսառապիր զըտ-  
նուի, փորձերն չեն յաջողիք եւ կամանկասար ելք մը կ'ունենան

Եթէ աեսանողին հարցուելու ըլլաց թէ այդ փորձը ինչպէս  
կը զնահատէ, կ'ըսէ թէ ասիկայ դժուարութիւն մը չունի, քիչ  
մը ուշադրութեան պէտք է, եւ զրէ թէ կը կտործէ որ ամէն  
մարդ, սակաւ ինչ վարժութեամբ, կրնայ իրեն պէս կատարել։

Բայց ինչ որ Օր. Վիզա աւելի կը յարդէ, ինչ որ աւելի  
հակամիտութեամբ, աւելի իմացականութեամբ կը զործէ յստա-  
կառեանութեան փորձերն են որ իւր եւ ինչողութիւնն միջնու կը  
կատարուեն։

Աստ, ամհաւանք աւելի բազմաթիւ են, եւ ոչ առանց առ-  
երեւոյթ պատճառի։ Շատ մը շաղակասանուեր աեսնուած են  
ցայժմ եւ արուեստին համբաւը աղարտած են, մարդու շատ ան-  
գամ խարուելով, հուսկ ուրեմն բանի մը այլեւս հաւատ չըն-  
ծայեր։

Երբ Օր. Վիզային բան մը հարցունէք ձեր անոյեալին կամ  
ներկայ վիճակին նկատմամբ (տպագայն ստու եւ այժմ մէկ զի  
թողունք), խկոյն ձեր ձեռքը իւր ձեռաց մէջ կ'աւանու եւ ձեղ-  
մէ յառաջ եկող թրթումները կը զնմէ ընդ երկար, եւ ասպէս  
ձեր մորթոյն հետ, ձեղի հետ կը նոյնանայ։ Եւ որպէս զի այդ  
նոյնացումն կատարեալ ըլլաց, պէտք է որ նախ՝ հաւանիք ձեր  
միտքը կարդացընելու, եւ երկրորդ՝ որ այդ ձեր վատահութիւնն  
անկեղծ եւ անխարդախ ըլլաց։

Կը պատահինք աստ գաղանիքի բնական օրինաց, որ իւրա-  
քանչիւր իմացական էակի բաժինն է։ Մենք կարող եմք չթո-  
ղուլ որ մեր մասց ժմաֆանցին, եւ յախմամ յատակաւոն՝ իւր  
արամածանօթութիւնը կատարելու համար լոկ մեր անձնուու-

րութիւնը պիտի ունենայ: Նաեւ թափանցելու թողլով իսկ, կրնամք, եթէ ոչ խաբիկ, գէթ մոլորեցնել յստակատեսը, իրեն սխալ հետք մը ցուցընել, պատրանքը իրականութիւն կարծեցը-նել, շննծու և երեւ ակայական վարք մը իրական կենցաղի տեղ անցունել: Եթէ այդ շննծու վիպասանութիւնն արուեստով յօրին-ուած ըլլայ, եթէ, զժուարին բան, քու կերպարանացդ վրայ, քու ամբողջութեանով մէջ, քու արեանտ իրեն հաղորդուծ տպա-ւորութեան մէջ, քու ձեռքիդ ուղաման մէջ անհամաձայնութեան տարերք իրեն չընծայուին, յստակատեսն փոքր ի շատէ հաւա-տարմութեամք քեզ կը պատմէ: Քու անձիդ վրայ յերիւրած վի-պասանութիւնդ ևւ այդ շննծու գոյութեան զծաղրութիւնը քեզ կը նկարագրէ:

Բայց այս բանս խիստ հազուադէպ է: Մեր անձնականու-թիւնն այսպիսի բան մի է որ չենք կարող զայն բողորովին ծըսկ-տել, ինչպէս որ ամենէն լաւ յաջողած խարէութիւնն ալ որա-տես ոստիկանի մը խուզարկութենէն չվրիպիր: Յստակատեսն անհամաձայնութիւն մը ոյխաի տեսնէ մեր անձնաւորութեան իրեն ըստածին ևւ նորա ի մեզ կարգացածին մէջ, ևւ աններսաշ-նակութեան մը յանգերով, խորհուրդ հարցընողին պարզապէս զայն պիտի յայտնէ ըսկով թէ «Դուք կ'ըսէք որ այս բանն էք, ևւ սակայն, ինձ չմուիր թէ դուք զայն ըլլաք»:

Շատ զժուարին է մեր ներքին էութիւնը ծածկել, որ այս-պէս ըսելու համար, մեր մարմնոյ ամէն ծակտիքներէն դուրս կը ցայտի ևւ միշտ փոքր ի շատէ զմեզ կը մատնէ:

Այս բանու անցեալին յստակատեսութիւնը կը մնկնէ, որ երկու տարերէ բաղկացեալ է: Մինչ մեր երեւակայութիւնն է՝ զոր կը թողունք որ յստակատեսին հետ հաղորդակցութեան մէջ մտնէ, միւսը՝ մեր անձնականութիւնն է որ զոգցես մեր ամէն գործարանաց վրայ կերպով մը նկարուած է: Ուստի մնենք ինք որ, զիտակցութեամբ կամ անզիտակցութեամբ, յստակատեսին կը մատակարարենք իւր զննութեան տարերքը. իւր ճարպկու-թիւնն է—ևւ այս իսկ է իւր տաղանզը-որ զանոնք կը պարզէ, կը միաւորէ, կը յարդարէ, ամենափոքր զանազանութիւնները կը մրոնէ, ևւ անոնց բնական մնկնութիւնը կու տայ:

Ներկայի յստակատեսութիւնն ալ վերը ըստածէն կը բզիի, ևւ աւելի զիւրին է: Յստակատեսին հետ անկեղծտրար հաղորդակցու-թեան մէջ մտնելովդ զուն ինքզինք անոր կը բանաս, նա քեղի հետ քիչ չաւ կը նոյնանայ, ևւ նորա ուղեղն՝ իւր երեւակայական

մասին մէջ կը ցոլացընէ քու ստոտկատէս խորհածդ, զի սաստկա-  
տէս խորհիլ հարկաւոր է: Քնաշրջիկներն զայս ամէն օր կը կաւ-  
տարեն, և այս փոխանցման եղանակը մի և՛ նոյն ըլլալ կը  
թուիր Ա.յա նոյնացումէն, այս թրթումանց համաժամանակու-  
թենէն կը հետեւի թէ քու զգացածդ նա եւս կը զզայ: Ան-  
հանգիստ ես, նա եւս պիտի ունենայ մարմնոյ այս մասին մէջ  
մասնաւոր զգացալութիւն մը՝ որ հիւանդութեան տեղը իրեն  
ցոյց պիտի տայ, հիւանդութիւնդ զեռ թաքուն վիճակի մէջ է: Հա-  
յա պիտի կարենայ կանխաձայնել քեզ անոր մօտենալը, զայն  
զուշակել, վասն զի նա քեզմէ աւելի սաստիկ կ'ըմբանէ և՛ հե-  
տեւարար տագաւորութիւններ կ'ընդունի՞ զրունաք տակաւին զան  
չես զգար, զի բաւական սաստկութեան վիճակը դեռ չեն հաւ-  
ած:

Պէտք է սակայն ըսել թէ այդ փորձերն ամէն մարդու վրայ  
հաւասարապէս չեն յաջողիր: Տօնավաճառաւաց մէջ ըղձապատռմ-  
ներուն ըրածին հակառակ, որոնց համար ներկայ, անցեալ եւ  
ապագայն զալունիք մը չունին, որոնք միշտ որաւրաստ պա-  
տասխան մ'ունին եւ երգեք չեն վարանիր ինչ որ ալ ըլլայ ա-  
ռաջարկեալ խնդիրը, Օր. Վիզա ունի յստակառեսութիւն մը՝  
որ ենթակայապէս եւ առարկայապէս կը փոփոխուիր Ա.յա ամէն  
բան որ իւր վրայ ազգեցութիւն մը կը ներդործէ, ինչպէս հիւ-  
անդութիւն, մրրկալից օդ մը, մեծ արտմութիւն մը, մասհո-  
գութիւն մը կամ սաստիկ ցանկութիւն մը՝ որ իւր իմացական  
կարգութիւնները կը զրաւեն, այս յստակառեսութիւնը կը  
նուազեցընեն: Միւս կողմանէ, հարցանուղներէն ումանք հաւա-  
ստապէս թափանցիւու թոյլ չեն տար: Կան որ թրթումանց հաւ-  
ամաժամանսակութեամբ իրեն հստակելիք են, որով աւելի՞ յստակու-  
թեամբ կը կարդայ ի նոտա: Կան ալ որ նոյն իմաստիւ իրեն  
հակակելիք են, որով նուազ յստակ կը աւելնէ: Որմէ յայտ է թէ  
այդ յատկութիւնն փիզիքական ինչ ինչ օրինաց ենթարկեալ է,  
որոց գոյութիւնը միայն կրնամք սաստ եւ այժմ հաստատել:

Ենթային յասրագայն քայլ մի եւեթ է, և Օր. Վիզա կ'ը-  
սէ թէ կրնայ այն քայլը առնաւլք Ծնկհանրապէս խօսելով, Օր.  
Վիզա կը խստախի Բայց որովհետեւ եղած են իրողութիւններ՝  
որ այս սաստասութիւնը սուստի հանած են, կարձ ի կարձայ աւել-  
նենք այդ ասրագայի յստակառեսութեան ճշմարիտ եւ սիսալ կողմը:

Օր. Վիզա երկու ասրագեր եղանական կ'ըմբանէ: Խւր տառ-  
չին ըմբամունքներն ֆիզիքական տագաւորութիւններ են, որոնք

Փիզիքական եւ որոշ զգացողութեամբք կը յայանուին, որպիս սիր են անհանգստութիւն, ջերմութիւն, ցրտութիւն, արեան քիչ շատ շրջանն, իսկ միւսք պարզապէս երեւակայական են թու երեւակայութիւնդ անոր ո վեղին մէջ համանման երեւակայութիւն մը կը զարթուցանէ: Բու ազգեցութեանդ ներքիւ, նա կը տեսնէ իրբու յերազի, նկար մը՝ որոյ երանդներն փոքր ի շատէ կենդանի, առաւել կամ նուազ ազգու են: Սյա նկարն ժամանակարական եղանակաւ ցառաջանար, այլ ամենասաստիկ տպաւորութիւնը նախ կը ներկայանայ եւ տպա կը ջնջուի միւս երկրորդի մը տեղի տակու համար Աստի յստակատեսն կը հետեւցընէ ինչ որ գուն էիր, ես, եւ պիտի ըլլասր Սյա գործեւու եղանակաւ խակ՝ նա զներկայն անցեալի եւ տպաղայի հետ շփոթելու վասնպին մէջ կը գտնուի:

Հիմը այսողէս զնելին վերջը, կրնայ ընդունուիլ թէ Օր. Վիզ կարող է կանխաւ ըսել քեզ հրանդութիւն մը՝ զորոյ սերմը յանդէստ կը կրես ի քեզ եւ որ ժամանակէ մը յետոյ յերեւան պիտի զայ: Ասիկայ, ճշգիւ խօսելով կանխառացութիւն մը չէ, այլ ըսել է թէ քու ցանած արտէդ հունձք պիտի եկնէ: Բողոր արհեստաը կը կայսնայ սերմանացանը յանկարծակիի բերելու մէջ յայնծամ յորում չէիր տեսած զայն Լուսանկարիչ մը ի Պերլին, կնոջ մը լուսանկարը քաշած ժամանակ, տեսաւ որ նմանատիպ տախտակին (cliché) վրայ երեսն ու ձեռքերը թխագոյն արաւաներով պիտակատուած էին: Զայո՞ հակազդակի թերութեան վերաբերով՝ զործողութիւնը երկիցս եւ երիցս կը կրկնէ, եւ միշտ միեւնոյն արզիւնքը ունենալով յսոնջած եւ յսզնած կը հրաժարի: Երկու օր ետքը, այդ կինն միախառն ծաղկախախիւ վարակուծ էր, որոյ բիծերն տակաւին աչաց անտեսանելի, երկեցած էին կոլողինի ատակւոյն վրայ: Փորձ բժիշկ մը նմանատիպ տախտակին վրայ թաքրուն հիւանդութիւնը պիտի կարենար ճանչնող եւ զայն կանխաւ ծանուցանելի: Օր. Վիզայի ըրածն այսպէս ըլլալու է, եւ ներկայն է ոչ իւր բողոր կանխառացութեանց հիմն ու ալուցը կը մատակարարէ:

Բայց նա աւելի յաստչ կ'անցնի եւ կանխառացութիւն կ'ընէ, կամ լաւ եւս, զուշակել կը կարծէ զարդարացն: Սնցեալը կայ, աղապայն պիտի ըլլայ, ուրեմն իրականութիւն մ'ունի, եւ ես եղբներէն մին ճանչնաղով կրնամ միւսն ալ ճանչնալ: Սյա պէս է իւր ճակտուաղբական բացառարութիւնը՝ որով անձնիշխան աղառութիւնը կը բառնայ ի միջայ եւ իմացական էակը ինքնաւ:

շարժ մեքենայ մը կ'ընէ, որոյ ամէն շարժումներն յառաջուց կարգադրուած են:

Տեսականապէս խօսելով, իւր բացասրութիւնը սիսալ է: Բայց, (թէեւ այսպիսի պատճառարանութիւն մը վկայ հիմնուած կանխասացութիւնն քիչ արժէք ունի.) իթէ խորհուրդ մը տալու ըլլայի, պիտի ըսէի թէ երբեք ապագային վրայ յստակատեսի մը բան մի՛ հարցնէք. Մենք ամէնքնիս ալ թելազրեղի էակներ եմք եւ տառանց խորախորհուրդ պատճառի մը չէ որ Առատուած ապագայն մեզմէ ծածկել եւ զայն իրեն վերապահել ուղեց: Զայն ըրաւ իւր գերիշխան տէրութիւնը արարածոց վրայ պտնելու եւ զանոնք ի տես ապագայի չյուռահատեցընելու համար:

Ուստի, Կթէ Առատուած այս գալսնիքը իրեն վերապահած է, է՛ր ուրեմն յստակատես մը կարող պիտի ըլլայ զայն մեղ զուշակել: Ո՞չ հրեշտակ եւ ո՞չ սատանայ կարող է ապագային զուշները մեր առջեւ բանալ, եւ ապագային վրայ արձակուած հայեացքը խարեսպատիր նայուածք մի՛ է, ցնորական կեղծիք մի՛ է:

Ուրեմն ի՞նչ է այդ ապագայն տեսնելու եղանակը՝ զոր յըստակատենս ունենալ կը կարծէ, եւ երբեմն ի՞նչորէս կարող է ճշմարտութիւնն հանդիպիլ:

Նախ եւ յառաջ, այս կերպ զննութեանց մէջ, յաջողութիւնները կը չափազանցեն եւ անյաշողութիւնները կը նուշազցընեն իւր ըլլած մարգարէութիւնը չկատարւող մասով՝ գիւրաւզայն կը մոռնայ. իսկ եթէ իւր կանխստացութիւնն քիչ շատ կատարուի, ըղձապատումի համբաւը կը սկսի վայելել, եւ Պուլանտեանց մեղ պատմած Սրբոց գործերն կ'աղօտանան տունովաւ: Որչափ խորհուրդ հարցանողներու թիւն աւելի է, այնչափ յաջողութեան հաւանականութիւնը կ'աւելնայ: Միւս կողմանէ, մասնաւորէ յընդհանուրն եղրակացընելու այնքան կազմ եւ պատրաստ ենք որ, շատ անզամ, իրողութիւն մը միայն մեզ կը բաւէ մեր ստորասութիւնը հաստատելու համար:

Եյսու հանդերձ, յստակատենս կրնայ երբեմն ոչ թէ կանխաւ գուշակել, այլ հանդիպիլ ապագային: Մեր կեռանքը տակաւին չաւարտած պատկեր մի՛ է, որոյ սակայն մասերն բաւականապէս իրարու կը համապատասխանեն: Կենաց առաջին մասին ծանօթութիւնը՝ անձի մը բնաւորութեան, կարեաց, թաքուն փառասիրութեան, կամացը զօրութիւն՝ ծանօթութեանը միանալով, կը ներէ քիչ շատ հաւանականութիւննեմբ գատելու եւ վերանաստ վնելու ի՞նչ որ երկարոդ մասին մէջ պիտի կատարուի:

Ուրեմն, ինչ զարմանք, եթէ յստակատեսն կարենայ զայն պատմել, Բաց աստի, Օր. Վկովա կը տեսնէ, իրեւ ի պատկերի, այն տպաւորութիւնները զորս իրեն կ'աղդէ ձեռքը բռնած անձը Այս տպաւորութիւններն կը նմանին երազոց տպաւորութեանց որք ստէկ իրականութեան վերայ հիմնուելով տաքցած երեւակայութեան մը ցնորդներն վրան կ'աւելցուին:

Յստակատես օրիորդն՝ արդեամբ զուգութեան գաղափարաց, այս այլեւայլ տպաւորութիւնները կը կապակցէ, եւ իրեն ուղղեալ հարցմանց ձևուք, անոնց ներկայի կամ ապագայի պատկանելով կ'որոշէ: Մերթ ընդ մերթ, այս պատկերներն իւր առջեւը կը պարզուին տրամադական ստուգութեամբ մը, եւ երբեմն անյարիր եւ առանց կապակցութեան Այս պատկերներն միմեանց կը յաջորդեն, իրարու կը խաւնուին, եւ նա զանոնք կը մեկնէ իրեն սովորական եղած օրինաց համաձայն, որոնք եւ բազոց համար գործածուած օրինաց հետ մեծ նմանութիւն ունին: Յստակատես Օրիորդն կ'երազէ յարթնութեան, եւ իւր եւ բազին նվաթը հարցանողն մատակարարած է իրեն: Ամէն մորոց դէթ միանգամ տեսած է յերազի՝ ինչ որ յետոյ իրոք եղած է: Հոռ ալ զրեթէ միմենյն բանն է աւելի ապահով ապրերով եւ աւելի մեծ վարժութեամբ կատարուած:


Յստակատեսն կը ոխալի, եւ ի հարկէ պիտի սխալի. բայց այդ ցնորդքն խարուազներն շատ չուտ պիտի մոռնան զայն, եթէ իրենց ըստածին կոյրդկուրայն հաւատալով կտնխասայութեան կատարման իրենք օգնելու չըլլան: Ո՛չ ընտանիք եւ ոչ աղղական ունեցող կենցազասէր մարդու մը զրուցէ որ տարիէ մը պիտի մեռնիս, սա՝ աշխարհիս բոլոր ուրախութիւնները, զուարձութիւնները վայելել պիտի փութայ, բոլոր իւր ինչը պիտի վասնէ, եւ, պաշեալ ժամանակը լրանալուն, զրեթէ անխուսափելի կերպիւ անձնատպանութեան պիտի զիմէ, եւ յայնամար կանխասացութիւնն կատարուած պիտի ըլլայ: Սոյն օրինակն կը ցուցընէ այսպիսի հարցութեանց վասնզը: Ըղձապատումին առաւել կամ նուազ տպատուալութեամբ զործելուն համեմոտ, վասնզն ալ փոքր ի չատէ մեծ կ'ըլլայ, բայց միշտ վտանգուոր, այնպէս զի ողջամիտ մարդն ապագային նկատմամբ բան մը հարցընելու չէ:

Ցարդ ըստածնիս համառուաենք: Յստակատեսն կրնայ մարդոյ մը անցիւալլ լաւական ճշգութեամբ աեսնել, մանաւանդ եթէ այն մարդն համակիր է, եւ թէ նա ընդհանրութեան սահմանէն:

դուրս չեներ, եւ այս ընդհանուր բանին մեր էռթեան ֆիզի-  
քական փոփոխութեամբք ստէպ կը պատահին:

Այս եղանակն կը բացարէ նորա մեր ներկայն տեսմելը  
որոյ ճանաչելի ծանօթութիւնը մենք ինքնին անոր կը հաղոր-  
դենք: Նա կրնայ նաև մի քանի դիպուածոց մէջ զապազայն  
կանխառեսել, երբ մանաւանդ առարգայի սերմն ներկային մէջ  
գտնուի: Իսկ յայլ դիպուածո, ասլաղային կրնայ հանդիպէլ եւ  
այս բացառիկ պատահմունք բնաւ չեն փոխեր այս մեծ օրէնքը  
որով Աստուած կամեցաւ իրեն վերապահել հանդերձելոց իրաց  
դաշտնիքը:

Յ. Վ. ԲՈՂԱԹԵԱՆ



## ԱԿՆԱՐԿ

Ս. ԲԱՐՄԴԻ «ՎԵՅՏՈՒԹԵՅ» ՎՐԱՅ.

Հայ զրատկանութեան ճօխ և ընտիր գարաններէն մին կը զրաւէ Ս. Բարտուղ իւր զրութեամբ:

Բարսեղ զործոյ մարդ է, խօսելու համար չխօսիր, զրելու համար չզրեր, ճշմարտութիւնն և առաջնութիւնն իրեն նպատակակից տահամանած՝ կը խօսի ամեն բանի վրայ, կը գրէ ամեն տեսակը ձարտասան է, ներբողեան և ճաւեր հիացուցիչ քաղցրութեամբ կը բնեն շրմունքն, յանսպատրաստից Ս. Գիրքն և հեթանոս իմաստասէրք՝ մանաւանդ Պղատոնն և Պղուասրք, կ'առաջնորդեն իրեն. առանց շփոթելու կը ճառէ, առանց ցրուելու կը յարէ, ամեն բանի կը համնի, ամեն աստիճանի կը յարմարի, Բարտուղ վիիխոփայ է, աստուածաբանն է. Սաբէկանց, Արբանտոսց, Մակեդոննեանց դէմ կը պայքարի. Արոգինէմն յայնժամ յաջ և ՚ի ճախ կը կոչէ վկայ. Տիեզերագէտ, բնաբան, բնագէտ, տարրաբան, աստեղաբաշխ, բնապատում, ՚ի մի բան՝ ամեն բան է. ըստ աստիճանի ժամանակին յառաջվիմութեան: Միծամնեաց հետ կոչնոց և ապարանից շքեղ բազմոցներու վրայ հանգչած պահուն՝ չյամեր ուամկին հետ խանութին սննիկանն երկաթն՝ և այգեգործին հետ բոյսերն՝ ձկնորսին հետ կարթն՝ և ջուլհակին հետ կիոցն չօշափել: Բեմին բարձրութենէն զմուարին չէ Բարողի համար ծովուց և հոսանաց ընթացքն զիտել. մանել այդ անթափանց խորոց մէջ ձկանց և ամենեաց վրայ բնաւթեան կարգն՝ և Սարշին կամքն որոնել. այս զմուարին չէ, և այդ յանսպատրաստից: Մի միայն Յ. Ռոկերեանն է որ կը մրցի յայզմ Բարտողի հետ:

Հայ մատհնագարանն հպարտ է աւենելով իւր մէջ յատուկ որբավայրեր սեպհականած՝ այդ կրկնակ անմահ և անթուլ գըշչաց, ոսկեղէն զրոշմով կնքուած կաղմութիւն մ'ընծայելով կը պանծայ և կ'անմահացունէ նոցա փառքն:—Սկնարկ մի տամք մեք այժմ ընդհանուր տեսութեամբ, և ատա քննեմք Վեցօրէից հայ թարգմանութիւնն:

Փոսիոս (էջ 318) Բարսղի պատրաստաբան հւետորութեանն վրայ սքանչացած՝ «Դեմոսթենի եւ Պղաստոնի պէտք չունիմք այլ եւս՝ կը գոչէ, ճարտարիսօսութեան վարժելու համար»:

Հանդարտ, պայծառ եւ ներդաշնակ ոզի մը կը տիրէ ամբողջովին Կեռարիոյ Առաջնորդին երկանց վրայ. բանաստեղծական թոփէ մ'է, զիւտ եւ զուարթութիւնն ամենն խօսից մէջ, Առնումք առջեւնիս Վեցօրէից Դ. ճառ, էջ 72. աեսնեմք ջուրց նկարագիրն, որ 'ի ձայն Արարէին՝ «'ի խորոց եւ 'ի գաշտաց մերին 'ի կայանս իւրեանց», կը զմայլի, կը սքանչանայ մարդ երբ կը տեսնէ զբարսեղ սրբազնն բնմի բարձունքն հանդարտ եւ մեղամաղձիկ ոգեւորութեամբ՝ մարդկացին մեծութեան եւ փառաց խեղճութեամ պատգամն հոչակել. «Արկ զաչս որոց հոչակ մնծ թողեալ են՝ 'ի վիրայ երկրի. ուր են մեծամնծ իշխանքն, ուր անպարտելի հուսորքն, ուր յաղթականք կրկիւաց, զօրաղլուխք, սատրապք, թագուորք: Հող է ամենայն, եւ երազ ցնդական: Թէ 'ի նշխարս ոսկերանցն իցեն յիշատակ կենաց նոցա. կարկառ 'ի գերեզմանու, զատո՛, եթէ իցես բաւական, զատուկն 'ի տեառնէ, զաղքասն յընչաւէտէ, զգեղեցիկն «յանճոռնոյն»:

Հւետորն կ'ուզէ փոխել իւր խօսքն, բայցատրութիւն չպահանջիր իրենն. տիսուր եւ խոհական կեղրոնայցումէ՝ ակնթարթ մը բաւ է զննքն եւ ընտիք ինքեւան զունկնզիրս հմայական զուարթութեան փոփոխելու Լուսոյ ծնունքն ոփառի պատմէ՝ մաղձոտ աչքն եւ ծանր նայուածքն կը պայծառանան, կը ինդան, զնիտ փայլ կ'առնեն, կը լուսանան:

Ստկայն ինչպէս ըսած է հեղինակ մը՝ լնութիւնն անգամ համ չունի՛ եթէ մեր յուղմամբ եւ անդրադառնութեամբ չոգեւորփ. որչափ ալ գեղեցիկ, որչափ եւս առոյդ՝ սակայն զմեղ զիւթելու համար մարդկացին հութիւնն պէտք է 'ի նմա նկատուի. եթէ մեր ինդութիւնք եւ մեր վիշտք՝ բանաստեղծելու մի մի աղբերք են՝ ահա Բարսեղ որ զայդ ամենն 'ի մի կցելով Վիրղիւեայ հաւասար կ'աղջէ, կը ներհնչէ. — «Տեսի զդաշտս մեր եւ աշխարեցի զանալտղութիւնն նոցա, ճիչ հանի զի երկինք ամուլ ոչ տան մեղ անձրիւ, մշակք զազարեալ յանդս, ձեռն զծնկովք, զլան զունայնութիւն վաստակոյն, աչս արկեալ 'ի մասաղ մանկունան. տօթակէզ եւ ցամաքեալ ցորենոյն ցօղունք 'ի ձեռին ճային ընդ կանայս, եւ որպէս հայր գեռափիթիթ որդւոյն 'ի կորուսա աղմուկ բատնան կարելէլու»:

Դիւթական են եւ Բարսղի բաղպատութիւնք, կրից ամոքօդ քրանականութիւնն կը նմանցուն. «կին ողջախոհ անպատառ փառի առնէ զաղասաւոր անառակի»: Բնութիւնն կ'ընձեռէ նմա չքնաղ պատկերներ. հոյակապ մարդ մը որ իւր նախնոք «չկրնար պանծալ, կ'ըսէ». «Չէ նման հեղեղաց որ օտարաց ջուրբ մուծանան, այլ աղբեր որոյ յականէ է զերն»:

Մուսոյից հմտութիւնն անչափապէս վառուած է Կեսարիոյ վարդապետին ոգւոյն մէջ, կ'ըղղուշանայ շտապելէ, ակնյայսնից ցոյց չտար Նաղբանդեան Դրիգորի պէս, սակայն բոցն չըթաքշիր Ճահիճք լուսնի Հաւուննեան արդիւնք կը պատկերն (ուես Վեցօրէից ճառ Զ. էջ 133). Շնորհաց Գերց նման տարերքիրարու ճենառու շնորհալի պար կը կաղմին. (Վեց. ճ. դ. էջ 77): Ովկէանու դուստրն եւ ծովուց մայրն է ջուրն, որ զցամաք իւր բազկաց մէջ կը սեղմէ. մի միայն անուան զանազանութիւն «կայ ասու. — «Բարի եւ զեղեցիկ է ծով, յորժամ քաղցրաշունչ և ողջին վէտ վէտ զմիանունան ճօճեալ ճենեցուցանիցէ, եւ երացին երսին զայն ցուցանիցէ նարօտուց, մերթ ծիրանւոյ, մերթ կապուակի, մերթ սեւաններկ երանգաց. եւ յորժամ ոչ բըռնութեամբ օգոյ յանդենութեան ծփեալ կոծիցէ զերկի՞ զիւր զդրացի, գողջիր խոր խաղաղութեամբ զիրկս արկեալ պատէ զցամաքաւն» (Վեց. ճ. դ. էջ 78):

Դիցաբանական սակեզէն գարն պատկառելի աւանդ մ'ունի թողած Հռետորիս մտաց մէջ. — «Եւ զեղեցիկ վայելչութիւնն պարզենեաց առանց փշոյ էր . . . եւ ապա յետոյ եկն յարեցար. ՚ի վայելուշ գեղեցիկութիւնն նորա փուշն մետակար». (Վեց. ճ. Ե. էջ. 92): Կտրապն այլ եւս սրբազնն հաւուց երամին չէ, երաժշտութեանց տատուածն Ասոլոն չանի այլ եւս ոչ աթու եւ ոչ կարասն սպիտակազուարթ: Սակայն փոքրիկ թըռչուն մը, նուաստագոյն հաւ մը առանձինն շնորհաց զիպած է. Աղկիռն (Ճակածն) թուչունն «առ ծովափամբ արկանէ ձուս յորժամ բանութիւնք հողմոցն՝ եւ դառնաշունչ սառնամանիք ամբոփեալ զծովի՝ ալէկոծ առնիցն զեղերն: Յայնպիսի մրրկեալ ժամանակի կակլանան բանութիւնք հողմոց, եւ յաճնուն ալիք ամրուեալք, զաղարէ ծովին ՚ի խոռվութենէ մինչեւ տկար թըռչունն թիսէ զձուս զեօթն օր»: Յայտնի է որ ծովածին թուչոյն ձկած հաւկիթն բաւական ոյժ մը չէ սանձարձակ ծովուն ամենի արիքն կասեցնելու, եւ ոչ ալ աշխարաւէր հողմոց կատաղի զիմումն արդիւելու. բայց արեւելեան թոփէն կ'ախորժի իմաս-

տասիրի՝ ճարտարախօսի՝ բանաստեղծի՝ առհասուարակ ընդունելի ընել տալ սիրուն յարմարումներ, առազին գաղափարներու յանկարծ ամիսիումն, ամենահամելք մտաց անդամ ընդուարիչ. և սակայն միշտ զուարթ, միշտ բեղուն:

«Սակայն յերկար 'ի վաստակ մարթ է թէ քուն սպրզիցի». — Ժամանակի բերմանց և երկար աստարիզի մէջ հնար է երբեմն խոչերու և խութերու հսնդիսպիլ. Բարսեղ իւր ճարտարախօս սական բեմին վրայ ճարագ լիդու՝ չափազանց նմանութիւն՝ անյարիր այլաբանութիւն՝ և բանի ոճ զործածած է երբեմն. Քառուսւն ամանկանց «Ողջակիւզումն» ՚ի ցրատրացատրութիւնն անդնդունելի է ականջաց, բայց և այսու Բարսեղ միշտ հիանալի է: Ծնաւանեկան զրոյց մ'է կարծես բոլոր ներբուժւնքն, անմասաչնի բարձունքն արծուի մը պէս կը խոյանայ կ'իջնէ առանին նկարադիր մը պատրաստելու. ամեն նիւթ, ամեն լիդու կը խօսի. Թատերական երեկոյթէ մը խօճիմի մի ներքեւ կը տեսնաւի Կը սառսրի մարդ երբ կը լսէ անսուազ հօր մը ճշնաժամն՝ որ իւր սրտին հատուն քաղցի տեղ ստիպուած է վաճառել. — Վաշխառուի մը խարդախութիւնք կը խմորացունեն զունկնդիրու. — ազանի մը ունեցած սրումաշունքն շան մը հաջիւնին, կամ կատուի՝ կամ մկան շշուկին, զմարդ կը գալկացունեն՚ի ծաղուէ: Անառակ արբշիներու կը յանդիմանէ զինւոյ զգինիչ տրեցութիւնն, արբեցելոյ մը ցնորական երեւակայութիւնն աշխարհի ախրապեաւելոյ, բանակներ չարժեին, քաղաքներ կանդնելն կը պատկերէ այդպիսեաց աչաց միշտ 'ի նկատի ուներով անցեալ և այժմնան և ապագայ հարկաւոր ճշմարատ թիւնն «Զօրաւոր եւ քաղցի, զուարթ և խիւո»:

Դեմոսթէն զնորասէր Սթենացին յանդգալիս խածտոելով կը խօսէր Բարսեղ ծիծաղիչ խօսրով մը և վիրքն կը գարմանէր Միոյն «Հայրենի սէր», միւսնի վրօնից և մարդկութեան սէր»: —

Բնութեան սքանչելիքն, ժամանակին ապականեալ բարք, նահատակաց տօնախմբութիւնք՝ շարժառիթ և այդ ճոխ և այլազան ճառախօսութեանց, վեցորեայն բնազիսի մը աչաց հետազոտութիւնք չեն. իմաստատիրի խորին թափանցումն կը թարձրացունեն զինքն ՚ի տեսանելեաց յանտեմն Հոգեաւութիւնն (Spiritisme) որ բնութեան օրինօք կը դիտէ զծչմարփան այդ լին ճառերու մէջ հնութեան պատկառելի մի երկն կը հանգիստ Որովճնէ ալ վեցօրեայ մը յանձնած է մեզ, սակայն

դանազանեն դիւրին է: Աստուածաշունչ դիրք եւ արտաքին  
իմաստակրք առատօրէն կը նպաստեն, եւ հոսանք մ'է որ կը  
յորդէ նորա բերնէն: Եթէ Ցովիշան՝ Ուկիչերան կը ճախի՛ անձան  
չէ որ Բարսեղ ալ Ոսկեաբու-ի յորջորջի: Սուրբ եւ արտաքին  
դիրք ցիրուցան սփոռած են ներբողեաններու մէջ. աստ «Եր-  
ւին+ պատմէն զիւռա Աստուածոյ»: Եւ «Յամենայն է դառնան իւրուա՞ ո՞ւ դիւ-  
ցա Սովոմն իբրև զի՞ ՚ի նոյնանե»—անդ՝ «ի վայելու գործ» էր  
առաջի առջիս, ՚ի առաջ ճին, ՚ի ծաղիկն և ՚ի աւելու պահոց, ՚ի պարս  
«Լ յանչըս որ ընդ ծաղիեն և նուռամին, և շառնան ՚ի միւսնիւմ  
«Երևել», —Պղատոնի մանրանկար խօսքերովն աստուածային հայ-  
րախնամ վարչութիւնն քարողէ: Բարսեղի աստուածաբանու-  
թիւնն բնութիւնն է: ուսման գիրք՝ զաշտերն եւ ջուրեր, լիո-  
ներն ու լոյսեր, միջատք, ձկունք, եւ ամենն ալ զուարթ կեր-  
պոլ:—Եւ արդէն իսկ ինչ աւելի հաճոյական եւ սիրելի մարդոյ՝  
վինքն շրջապատող էակներուն մէջ քննալաւատ աչօք, ընտանի  
համարձակութեամբ տժկոն մտքոլ կանգնած սրոնել որոնել եւ  
որոնել: Մոռնալով պահ մը մարդկային խառնավինդոր ժխտին՝  
յարուշ աչքն՝ սիրան ու միտքն՝ բնութեան ներդաշնակութեան  
վրայ, անդ յակամայս խոկ տեսնել մարդկան ազգի բայցարձակ  
աններդաշնակութիւնն: Տիեզերք առնառարակ տեսնել սիրալիր  
Պար մը բոլորած՝ խայտալ, ոգել, յառաջել, անբաժան մի եւ նոյն  
կեղրոնէն՝ որ է ինքն նախախնամօդ Աջն, եւ անդ նկատել զմարդ  
անհաղորդ վերնոյ՝ մնալ, հառաչել: Այդ երանելի ներդաշնակ  
Պարն լրացունել Բարսեղի նալատակն է, ճանչցունել մարդոյ բնու-  
թեան կանոնն եւ կարգ, եւ զուգել ընդ նոտա ապա եւ զմարդ:

Այդ Աջն որ սքամնելիքներ ըրաւ, մանր առ մանր հրաշա-  
գործեց, ամենաշնչին երևացած իրաց անզամ մեծ խնամք եւ մեծ  
իմաստաթիւն գործածեց:—«Միա եղեալ տեսցուք զզարմանալի  
առերևե այցուոյ դիարդ ծակասեալ են որպէս զգործ քանդակա-  
գործ զի ընկալցին ողկոյզը որթոյն զքաղցրանայեաց նշոյս  
արեւական: եւ զի նոսին կը ուղղացեն զօդ քաղցրաշունչ» (Վեց.  
«Ճ. Ե. էջ 100):—Երկայն է պարանոց (փոր կամ ձկնաքաղ) հա-  
ւուուն քան զոսան, զի իրիւ . . . . լուզէ ՚ի միջոյ ջուրցն եր-  
«կայն պարանոցան զծածուկ կերակուրն... հանէ ՚ի զարման  
«կենաց իւրց»: (Վեց. Ճ. ը. էջ 175): Այդ Աջն է որ Սրեգական  
ջերմութիւնն կը չափաւորէ աշխարհոս չափազանց ցուրտէ եւ  
տաքէ չափականերու համար: Պղատոննան փափուկ հետազօ-  
տութիւն՝ արեւելեամ հաստատ հայեցողութեան հետ զուգեայ:

## (Հարայարելի)

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԻԿԻ

## ԿԵԱՆՔ ԲԱՌԻՑ

Ի ՄԱՍՆԱԿՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԱԼ  
ՖՐԱՆՍԵՐԵՆ ԲԱՌԻՑ ՎՐԱՅ

### Մասն Գ

ԹԷ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՄԵՌՆԻՆ ԲԱՌԵՐԸ

(Շարայարութիւն) (\*)

Եզրակացութիւն

Վերջապէս զանազան պատճառներով շատ անգամ բառ մը  
կորսուի եւ անոր նշխարք միայն կը մնան. այսպէս է abri  
բառը՝ որ անհետ եղած abrier բային արմատն է եւ abriter  
նոր բառին ծնունդ տուած է: Նոյն օրէնքով կը տեսնենք երբեմն  
եկամուտ բառ մը գեղեցիկ աղգային բառի մը տեղը բռնել.  
այսպէս arrêter բառին տեղ stoper կը գործածեն՝ մանաւանդ  
նաւային լեզուով. Strangler étrangler ին տեղ, perturber  
troubler ին տեղ եւային. ասոնց չատին պատճառն անծանօթ  
կամ անբացատրելի է:

### ԳԼՈՒԽ Դ.

ՎԱՂՀՆՁԱԲԱՆՈՒԹԻՒՆ (Archaïsme)

Ժամանակ մը կու գայ յորում որ եւ իցէ պատճառաւ բա-  
ռի մը գործածութիւնը կը նուտղի, յաջորդ սերունդն այն բա-  
ռին հետ նուազ ընդելացեալ կըլլայ եւ վերջապէս սերունդ մը

(\*) Տէ՛ս Պատիկը Բ. Տոբէ, էջ 448.

կու գայ որուն այն բառն իսպառ անծանօթ կը մնայ: Այսպէս լեզուներն ալ կը կորսուին: Քօնուալիսի մէջ գործածուած Քոռ-նեան լեզուն 1821 ին անհետ եղաւ: զայն գործածող վերջին կնոջ հետ:

Հստ այսմ ամէն ժամանակի մէջ բառեր կը գտնուին որք հնացեալ են եւ ի ծերոց միայն գործածելի: Այս բառերէն ոմանք կրնան նորէն ի գործ զրուիլ երբ նոր սերունդն անոնց յարի Ոմանք ի բառից իրենց բնիկ իմաստով երբեմն բոլորովին կոր-սուելէն յետոյ ուրիշ նոր իմաստով մը կրնան ՚ի կիր առնուիլ: այսպէս օրինակի համար coucher բառը որ բուն վերեւել (collo-  
care) կը նշանակէ՝ հիմա պառակի միայն կը նշանակէ, բաց ի հե-  
տևեալ բացատրութեան մէջէն coucher par écrit: Նմանա-  
պէս hasard՝ իւր բնիկ նշանակութիւնը պահած է, c'est un  
coup de hasard բացատրութեան մէջ:

Այսպէս կը տեսնենք ամէն բնական Գիտութեանց մէջ որ կենսունակ էակները կը մեռնին ժամանակ մը ապրելէ յետոյ: ոմանք քարացեալ կը մնան, ոմանք լուծուելով զանազան էա-  
կաց մէջ կը տարբաղադրին եւ այլք վերջապէս իրենց սահման-  
եալ բնական պայմանէն դարձէն նպատակի մը կը ծառայն:

## ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

### Մասն Ա.

#### ԵԱԳՈՒՄՆ ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԻՑ

ՀՍՏ ԿՕԹԻԷ ԵՒ ԲԷՍԸՆՈՅԻ

Ֆրանսական ճեմարանին բառարանը 32000 բառ կը պա-  
րունակէ, զորս կրնանք մօսի մօսոյ հետեւեալ կերպով բաժնել:

Ա. Գրեթէ 12000 ժողովրդական ծագումն ունեցող բառեր:

Բ. Գրեթէ 18000 զիտական ծագումն ունեցող բառեր:

Գ. 200 ի չափ օտարամուտ կամ պատմական բառեր:

Հետզհետէ պիտի ուսումնասիրենք այս երեք կարգի  
բառերը: Նախ քննենք թէ ի՞նչպէս տեղի ունեցած են այս զա-  
նազան ծագմանք:

Ա. Գործածական լեզուաց ընդհանուր միտումն է բառերուն հնչումը զիւրացնել՝ այսինքն զանոնք ըստ կարի քիչ ճգամբ արտաքիրելի լնել Բառերն երկար զործածութեամբ կը մաշն կը յղին՝ կ'ամիտուիւին. ըստ այս անխայխա օրինաց Լատին բառերն ալ ի ֆրանսերէն փոխադրուելու միջոցն՝ իրենց հնչումն մեղմացուցած են: Այսպէս Լատիներէն Cedere (չետէրէ) gibba ճիպալա) եղեր են ֆրանսերէն céder, gibier բազաձայնները մեղմացնելով, եւ կամ զանոնք խապա ջնջելով Crudelis, sudare,—cruel, suer: Կամ երկու աննման տառերն ի մի ձուլելով Latronem, larron (գող)· nutritre, nourrir. Կամ կրկնուած տառին մին փոխելով.—Peregrinus, pèlerin.—lusciniula, rossignol. եւ կամ վերջապէս տառից անգը փոխելով formatum, fromage.

Բ. Այս տառական փոփոխութիւնք միանգամայն եղած չեն՝ այլ հետզհետէ, եւ առանց երբէք չեղելու իրենց բնական ձրդտումն: Զորօրինակ Putrire, pourrir (փուտ փուկ) ըլլալէն յառաջ հետզհետէ podrir, porrir եւ ուր ուրեմն pourrir ձեւերն առած է:

Գ. Փոփոխութիւնք ընդհանրապէս լծորդ տառից մէջ կը կատարուին: Ահաւասիկ համառւու տառից պատկերը:

Նայ	Շընային	Կուրրային	Արահային
Նուրբ	b. v.	g. j.	d, z (s)
l, m, n,r			
Թաւ	p. f.	(q, k, c) ch	t. s (x)

Դ. Զայնաւորաց նկատմամբ՝ փոփոխութիւնք շատ տւելի զիւրին են եւ հետեւաբար նուազ կարեւոր՝ թէսլէտ ասոնք ալ հաստատուն օրինաց ենթարկուած են:

Ե. Բայց թէ ինչ պատճառու միեւնոյն Լատին բառը զանազան Ռուման լեզուաց մէջ իրարմէ տարբեր ձեւեր առած է, եւ զորօրինակ nox, noctis եղեր է ֆրանսերէն ուստ, Խապերէն ուտե և Սպամիոլերէն ոօշե, այս զանազանութիւնը ոչ միայն կոկորդին կազմակերպութենէն կախումն անի՛ այլ նաև կլիմայէն, երկրին զիրքէն, եւ բաղմաթիւ՝ այլ գեւեւու մեզ անձանօթ մնացած պատճառներէ:

ԳԼՈՒԽ Ա-

ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ ԼԵԶՈՒԻՆ ԿԱԶՄՈՒԹԵԱՆԲ ՎՐԱՅ

Ֆրանտերէնն՝ ինչպէս Խտալական, Սպանիական, Փորթու-  
կէզ և Ռումանացի լեզուները՝ Լատինական ծաղումն ունի.  
հին Գաղղիացիք կեղաց սերունդն էին, որոց լեզուն ալ կը  
գործածէին: Քրիստոսէ 52 տարի յառաջ Հռովմէական զէնքե-  
րէն ընկճեալ՝ իրենց յաղթողներուն բարքն ու լեզուն առին,  
վասն զի՞ ինչպէս պատմութիւնը կ'ուսուցանէ՝ երբ որ եւ է պատ-  
ճառաւ երկու ազգ իրարու խառնուին, աւելի քաղաքակիրթ  
ազգին լեզուն յաղթող կը հանդիսանայ: Թող որ Հռովմայեցիք  
ամէն ջանք ըրին Ֆրանսան Լատինացընելու՝ մերթ սաստիւ  
մերթ քաղցրութեամբ:

Բայց նոյն իսկ Հռովմայ մէջ Լատիներէնն երկու տեսակ  
էր, մին Մատենագրաց և լիներութեան բարձրագոյն դասուն  
վերապահնեալ, որ կը կոչուէր Գրոց կամ Դասական բարբառ,  
միւսն արուեստաւորաց՝ զօրաց եւ խուժմանին սահմանեալ, որ  
կը կոչուէր ժողովրդական լեզու: Այս երկու լեզուներն ոչ մի-  
այն քերականական զարձուածներով և ոճերով իրարմէ կը տար-  
բերէին՝ այլ նոյն իսկ բառերով: Օր. ինչ որ Դասական լեզուն  
կը կոչէր Equis (ձի), Caput (գլուխ), os (բերան), ժողովուրդը  
կը կոչէր Caballus (ձի) Testa (գլուխ) Bucca (բերան): Ֆրան-  
սայի մէջ ծաւալեալ լատիներէնն այս ժողովրդական լեզուն էր,  
որ եւ արագապէս ջնջեց տեղական լեզուն:

Հինդերորդ գարուն Գերմանական ցեղերուն արշաւանքն ի  
Դաղղիա 500 ի չափ Գերմանական բառերու Ֆրանսերէնի մէջ  
մուտ գանելուն նպաստեց: Ժողովրդական Լատիներէնն այս նոր  
խառնուրդէն կրած փոխութեամբը՝ նոր լեզու մը կազմեց որ  
Roman կոչուեցաւ և մետասաներորդ գարուն միայն կանո-  
նաւոր կերպով գրուեցաւ, թէպէտ այս թուականէս յառաջ ալ  
կը գտնուին նորա սակաւթիւ գրաւոր հետքեր: Ութերորդ զա-  
րէն սկսեալ Romanը երկու մեծ ճիւղերու բամսուեցաւ՝ Ֆրան-  
սայի հիւսիսոյ և հարաւոյ հակառակորդ երկու մեծ ցեղերուն  
հետ Լուառ Ֆրանքն հարաւակողմը Langue d'oï: Այս անուանակոչութիւնք ծագեցան իւ-  
րաքանչիւր ազգին այս' ըսկու համար դործածած բառէն: (1)

(1) «Il bel paese là dove il sisuona». այսինքն Խտակա: Dante,

Հարաւակողմն աւելի ուղղակի մնալով Հսովմէական իշխանութեան տակ՝ աւելի մօտ մնաց Լատիներէնին իւր ճոխութեամբ եւ ներդաշնակութեամբ Երեքտասաներորդ դարուն Langue մ'օշ հիւսիսակողմէն ընկճուելով լեզուի պատուէն ինկաւ եւ բարբառի կարգն անցաւ :

Langueծօց եւ Languedoöl նմանապէս ստորաբաժանեալ էին զանազան բարբառներու որոց խոսնուրդի արդիւնքն է այժմին Ֆոանսերէնն. հաղիւ հոն կը նշմարուին կեղտական սարերք, իսկ Յունական եւ Արեւելեան հետքեր դիպուածական են Ըստ այսմ Ֆրանսերէնը ոչ այլ ինչ է բայց եթէ ժողովական կամ լատիներէնէ շրջանակունենալ:

### ԳԼՈՒԽ Բ.

#### ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԱՇՈՒՄՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՌԵՐ

Լեզուի բուն իսկ հիմը կազմող բառերը ժողովրդական ծագումն ունեցողներն են, Կարծելու չէ թէ անոնք իրենց ունեցած ձեւը դիպուածով առած ըլլան, ժողովրդը զանոնք ձեւակերպած է հետեւելով անգիտակից բայց քաջորոշ ակզբանց, Այս օրինաց կարևորագոյնն է accent tonique (ոլորական շեշտ կոչուած շեշտին յարատեւութեան օրէնքը, Ամէն լեզուաց, ամէն բառից մէջ կը գտնուի վանկ մը, որուն վրայ հնչումն աւելի ուժգին է, բառի մը այս ինչ վանկին վրայ հնչման այս յարատեւ սաստկութիւնը accent tonique, այսինքն ոլորական շեշտ կը կոչուի, այս շեշտը Ֆրանսերէն լեզուին միւս ուղղագրական շեշտերուն հետ շփոթելու չէ, Զործքինակ նեղութեամբ բառին մէջ քերականական շեշտն առաջին վանկին վրայ է, իսկ ոլորական շեշտն երրորդին (ment) վրայ:

Այս ոլորական շեշտէն թափուր հոլող վանկերն (Aton e անոլոր կը կոչումն: Ֆրանսերէն լեզուին մէջ շեշտեալ վանկերն բառին վերջին վանկն է, ինչպէս տասոն, jardin եւալն. իսկ երբ բառ մը համր (e) ով մ'աւարափ՝ շեշտը վերջընթեր վանկին կ'անցնի, ինչպէս տանե, rose եւայլն:

Այս շեշտին յարատեւութեամ հիմնական օրէնքն այս է, Լատին ոլորական շեշտը Ֆրանսերէն բառից վրայ կը մնայ Քշրնյան վանկին վրայ. Ըստ այսմ Լատիներէն Bonitatem, Compræfare, Dormitorium, Comitatatem, Femina, Գուղղիերէն եղած

Են Bonté, (բարութիւն) compter, (հաշուել) Dortoir (նոջարան) Comté (կոմսութիւն), Femme (կին) :

Երբ ուշի ուշով նկատենք օրինակ առած բառերնիս կը տեսնենք որ Ֆրանսացի բառերն աւելի կարճ են քան այն լատին բառերը՝ յորոց ծագումն առած են. ուրեք ուրեք տառեր, եւ ուրեք ուրեք ամբողջ վանկեր ամսետ եղած են. այս նուազմանց կամ յապաւմանց պատճառք կրկին են, անողոր ձայնաւորաց անկումն եւ միջնակայ (médiaine) բաղաձայնին յապաւումը։ Ասկից կը ծագին երկու կանոնք։

(Եարայարելի)

Թ. Քէրջեսն

## ՎԷՍԹՄԻՆՍԴՐԻ (ԼՈՆՏՐԱՅԻ) ՆՈՐ ԱՐՔԵԹԻՍԿՈՊՈՍՆ

Հոչակաւոր բարեյիշատակ Գարտինալ Մաննինկի յաջորդն, Քեր, էրաբէր Ֆօկան, անցեալ Օղոստոս ամսոյ 16ին Քահանայապետական Սուրբ Պալիումը ընդունեցաւ Պրօմիթնի Եկեղեցւոյն մէջ՝ որ ի Լոնտրա: Այսպիսի արարողութիւն մը, երեք հարփեր տարիներէ ի վեր, երբեք չէր կատարուած յԱնդիխա, այսինքն այն ժամանակէն ի վեր, յորում Գարտինալ Բօլ զայն ընդունեցաւ Մարիամ Թիւտոր Թագուհւոյն ժամանակ: Լոնտրայի վերջին երկու Արքեպիսկոպոսներն, Ռւայզման եւ Մաննինկ Գարտինալներն, Սուրբ Պալիումը ի Հոռվիմ ընդունեցան:


Պալիումի առ չութեան արարողութիւնը կատարեց Քահանայապետական Փեր. Նուիրակն, որ Անդիխայի, Իրլանտացի եւ Սկովիացի Երեսուն Եպիսկոպոսներէ եւ բազմաթիւ աշխարհիկ եւ կրօնաւոր կղերէ շրջապատեալ էր, Փրանկիսկեան, Յիսուսն, Դոմինիկեան եւ Բննեղիկեան Կրօնաւորք փութացեր էին առաքել անդր իրենց ներկայացուցիչները: Անդիխոյ աղնուապետական Կամողիկեայց զիսաւոր անդամք, զոր օրինակ Նորֆոլքի (Norfolk) Դուքսն, Լորտ Տէնպիկ (Denbigh), Լորտ Աշբուրնհամ (Ashburnham), Եւայն, Եւայն, Եւայն, անդ ներկայ էին: Նոյնպէս ներկայ էին Սպանիոյ, Ամերիկայի Միացեալ Նահանգաց, Փորթուկալի, Պրազիլիոյ, Զիլիցերայի եւ Յունաստանի Դեսպանք, եւ Գաղղիոյ եւ Աւստրիոյ Գործակատարք:

Դեր, Ֆօկան, որ Անգլիոյ Մետրասպոլիան ըլլալէ յառաջ,  
Քսան տարի Սալֆորդի Հովիսն եղած է, ծնած է ի Կուչէսթէր  
յամի 1892, ի 15 Ապրիլի, Խոքն՝ Ֆօկան (de Courtfield Hert-  
fordshire) Սալայի անդրանիկ որդին է:



Պատկեր թիւ 16

Էջ.	Տառ.	Վեհապետ.	Բնաւուցիւ
362	10	զորս	զորս
362	16	ժողովրդոց	ժողովրդոց
362	20	ինչպէս	ինչպէս
364	33	եւայն	եւայլն.
365	34	այլափխուած	այլափխուած.
367	7	ժամանկներ	ժամանակներ.
376	19	Պալանտ	Պոնալ
376	25	գոյացաբար	գոյացաբար
377	1	զգայութիւն	զգայութեան
377	3	որով	անով
380	24	փիլառոփայութիւնն	երբ փիլառոփայութիւնն
381	14	զոր կ'անուանէ:	զոր հասարակ կ'անուանէ
381	15	զգայարանքով	զգայարանքով
381	21	զանդիտանոց	զանդիտանոց
381	28	չհասկցող կան	չհասկցող ծանծաղամիտ
		ծանծաղամիտ	
382	32	մօտութեան	միութեան
382	34	ճերջապէս	վերջապէս
383	10	ինքնինքը	ինքնինքը
382	13	պէտք	պէտք է



ՊԱՏԿԵՐ տասն եւ նինգ օրը մի անգամ կը հրատարակուի:

Բաժանարդագրութեան տարեկան գինեն է  
Կ. Պօլոյ համար . . . . . 40 դահեկան  
Դաւանաց եւ օտար երկիրներու համար  
բղբառարի ծախըն ի միասին հաջուելով 50 . . .

## Խրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐի խմբագրատունն է ի ներա , Եկշի փողոց  
թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանարդագրաւթեան եւ բերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

*Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1*